

### Պ Ա Տ Ե Ր Ա Ջ Մ Ը

Ա. 209ԱՆԵԱՄԻՏ

«Հրաշքը»-ին Ա. խաղարկութեան առիթով

Տեսայ թէ ի՛նչպէս ճիշտ մարդոց նրման  
Կը մեռնին գիւղերն, կ'իյնան քաղաքներն,  
Թէ ի՛նչպէս անհուն տառապանքի մէջ  
Կ'այրին նաւաշատ հրակայ քարափհերն:

Մոռցած ամէն ինչ, ե՛ւ կեանք ե՛ւ աշխարհ,  
Հողին նետեցի գըրոհներու մէջ.  
Ու երբ մարտընչման ես բովէն դարձայ,  
Միրուն իմ երբեմնի ինձ օտար զըտայ:

Ըզգացի իմ մէջ նախ ցաւ, ապա դուրս,  
Յուզման մէջ լըտուող ընդլըտուք եւ կոծ,  
Հըրընդիւններու աւելր եւ ըրրիկի՛  
Մտակներուն տակ կատղած ձիերու:

Խոր գիշերներէն, անյոյս եւ պղըրեղբ,  
Անցնի՛ն ես տեսայ հըրեայ ջուրիին,  
Որուն աջ կողքին Մահն էր կը քալէր,  
Իր ջըզուտ ձեռքին մանգաղ եւ սըխն:

Ինքնիրմէս ելած, մագերըս 4ովին,  
Երկեցայ երկար լուսնին տակ տըռոյն.  
Յիշեցի աքտորն եւ լախար Թուրքին,  
Ապա շղթայուած ձեռքերն հայ մարդուն:

Ալեկոծման մէջ ցատուն եւ վշտի,  
Մերուս փշրեցաւ ժայռներուն դիմաց.  
Իմ դիմաց Մարդն էր կանգնած միշտ ոտքի,  
Դաժա՛ն ինձի պէս, անողորմ եւ ցա՛ծ:

Մատներուս վըրայ ստեղծաւ արիւնն.  
Եուրջըս, իրար կից կեանքերու շիջած  
Շարա՛նն էր կ'ելլէր դէպ՛ երկինքն անհուն,  
Որ կ'այարին, կ'ըսեն, Յիսուս եւ Աստուած:

Ու երբ Գերմանոյ գօրքերը հասան  
Դէպ՛ կովկաս, դարձեալ, չեմ գիտեր ինչո՛ւ.  
Յիշեցի ես Թուրքն, անոր հորդաններն  
Մեր երկրին վըրայ քալող խումբ առ խումբ:

Ու ես ըզգացի որ ոտիսն դէժ  
Կ'ելլէր հայ գինուորն. կ'ելլէին ժայռերն,  
Կ'ելլէին դետերն եւ որոտման մէջ  
Քանձած եւ արած անարկու լեռներն:

Պըրմաներու մէջ հողմանձե՛ծ եւ խեռ,  
Կեանքըս մաշեցաւ տակաւ կէս առ կէս.  
Ձիւնոտ փոսին մէջ իմ հայրենիքս էր  
Կողքիս երկընցած պարզ գինուորի պէս:

Պարզ գինուորի պէս մենք իրարու հետ  
Ապրեցանք այսպէս զէն ու զարդի մէջ.  
Մեր ներսիղին մերթ Մասինն էր ներկայ,  
Մերթ ալ Արաքսի շառաշն անհեթեթ:

Մեր երակներուն Հրկիզման մէջէն  
Անցան շարք առ շարք մեծ արշալույսներն,  
Որոնց լոյսին տակ Հայոց աշխարհն էր  
Գարնան մարդին պէս ծողկեալ քնջըրէն:

Ապա լըսեցինք երդե՛ր յաղթութեան,  
Որոնց որոտը կ'ելլէր եւ կ'իջնէր  
Ամպոտ օրուան մէջ իր խուճեղուն դէժ  
Անվերջ խորտակուող անհաշտ ծովու պէս:

Անհաշտ ծովու պէս խուռներամ եւ հո՛ծ,  
Տեսանք մեր երկրին աղջիկնե՛րն որոնր  
Կ'անցնէին մարտի դաշտերէն անշէջ,  
Վե՛ր բըռնած սագճի դըրօշն օղին մէջ:

Ապա մենք տեսանք ժայռի՛ր իրար կից,  
Ճակատնին պայծառ եւ ալքերնին թաց,  
Որոնց անքըթիթ նայուածքն էր այդ օր  
Լոյսի պէս խորունկ եւ վա՛ռ սիրոյ պէս:

Եուրջերնիս տեսանք դէժքե՛ր խնդուլթեան,  
Տեսանք վերջապէս ժպտին հայ մարդուն.  
Այդ օր մեզ համար մեր խըրճատաններն  
Ո՛չ ձին ունեցան եւ ո՛չ ալ արեւն:

Ու երբ օրն հասաւ լուսնին դէժ ոսկուն,  
Տեսանք վերջապէս ժպտին հայ մարդուն.  
Անցնի՛ն հող առ հող, դանդաղ ու վրսեմ,  
Մեր անձաւոթեան սէգ արծիւներուն:

ԱՐԱՄԱՏԻՍ ՍՐԱՊԳՅԱՆ

Միլանո, 1 Դեկտ. 1946